


ՖՐԱՆՑ ՎԵՐՓԷԼԻ ԳԻՐՔԸ

ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ



(Միքայէլ Կիւրմեամի, Տիկին Վ. Արշարումիի եւ Վահան Թէքէեանի յօդուածներուն շուրջ խորհրդած ուրիշներ) :

«Ֆրանց Վերփէլի զրքին առթիւ» տիտղոսուած յօդուածի մը մէջ զոր վերջերս հրատարակեց Գահէիրէի Արեւ օրաթերթը, Միքայէլ Կիւրմեան — որուն կիրթ զրչին՝ ծուլութեան շրջանէ մը յետոյ՝ տարիէ մը ի վեր աշխոյժ ու բեղուն զարթումը հաճոյքով պէտք է ողջունել — այն կարծիքը կը յայտնէր թէ «Հայ ժողովուրդին հակատագիրն եղած է՝ սկիզբէն միմչեւ այսօր՝ անբախտուրիմբ» և թէ հին ու նոր ժամանակներուն մէջ եթէ ունեցած ենք աղէտներ — ու զրեթէ միայն աղէտներ է որ ունեցած ենք՝ ըստ իրեն — «ասոնք հետեւանք եղած են ոչ թէ մեր ցեղային թերութեանց, այլ մեր ծննդակից անբախտութեան», ու այս թէզին իրը փաստ մեր վերջին ժամանակներու պատմութենէն կը բերէր երկու օրինակ, որ երկուքն ալ դէպքերուն իրականութեան համապատասխան կերպով չէին ներկայացուած։ Յօդուածին երկրորդ կէսին մէջ, Կիւրմեան կը հարցնէր թէ Հայուն այդ «սեւ հակատագիրը» անսրբագրելի՞ն է, եւ այդ հարցման կը պատասխանէր հաւատաւոր ու լաւատես պարբերութիւններով, ուր ի վեր կը հանէր աղէտէն վերապրող մէկ միլիոն Հայերու «Խորհ։ Հայաստանի մէջ Ռուսիոյ բարեկամութեան ու պաշտպանութեան չնորհւ խաղաղ ու ապահովութիւնը» եւ Վերփէլի Մուսա Տաղի քառանօրեակը՝ Հայը փառաւորող հոյակապ վէպին երեւումը, որոնց մէջ ան կը տեսնէ մեր

«դարաւոր անբախտութեան» վերջ գտնելու մօտ ըլլալուն, մեր խոժոռ ճակատագրին «մօրուի գէմքին մայրականի փոխուելու» տրամադրութիւն մը ցոյց տալուն ապացոյցր։

Այդ յօդուածը, որուն մէկ կէտին լիովին համաձայն եմ, բայց որուն մէջ յայտնուած ընդհանուր տեսութեանց, հիմնական գաղափարներուն համամիտ չեմ, առիթ տուաւ Տիկին Վերփէրիա Արշարունիին՝ նոյն Արեւին մէջ հրատարակելու յօդուած մը ուր կը պաշտպանէր Կիւրմեանի թէզին ներհակ թէզը, յայտարարելով թէ մեր «նաւարեկութեանց» պատճառը «անբախտութիւնը» չէ, «փոթորիկը» չէ, այլ «զեկավարին անփորձութիւնը կամ տղիտութիւնը», եւ օրինակ կը բերէր մեծ պատերազմի միջոցին կիլիկիոյ մէջ Ֆրանսական կառավարութեան եւ Հայ ժողովուրդի միասին կազմած ծրագրի եւ միասին սկսած զործակցութեան (Հայկական Լեզոն, Փրանսական հռավանուրութեան տակ Հայ Տէրութիւն) ձախաւեր վախճանը, որուն պատասխանատութիւնը կը վերագրէր Հայ Լեզոնի կամաւորներուն ինչ ինչ թերութեանց եւ Հայ քաղաքականութեան վարիչներու զործած սխալներուն։ Տիկին Արշարունիի այդ յօդուածին, որուն ըստ իս հիմնական գաղափարը ճիշդ է, բայց որ կը պարունակէ մանրամասնութեան անձը դութիւններ, — Վահան Թէքէեան, զարմանայի յօդուածով մը որ երեւցաւ նոյնպէս Արեւին

մէջ, պատասխանեց, «առասպել» հոչակելով այն իրողութիւնը, — որ զժրազդաբար անհերքելի եւ բազմապատիկ փաստերով ապացուցանելի իրողութիւն է, — թէ հայ ազգային քաղաքականութեան վարիչները «Ֆրանսայի կոնսակ դարձնելով Ամերիկայի հոգատարութիւնն ուղած եւ առող վշտացուցած են Ֆրանսան որ առանց առոր պատրաստ էր հոգատարութիւնն ընդունելու Կիլիկիոյ հետ նաև Հայաստանի»:

Մեր ազգի անցեալի ու ներկայի պատմութեան ճշգրիտ ծանօթացման ու ճիշդ մեկնարանման, ուրեմն եւ մեր ժողովուրդի ազգագայ պատմութեան լաւագոյն պատրաստման տեսակտով, կենսական կարեւորութիւն ունին այն հարցերը որ յարուցուած են վերոյիշեալ երեք յօդուածներուն մէջ: Բերելու համար անզամ մը եւս իմ համեստ նպաստս այդ հարցերու լուսաբանման ազգօգուտ դորձին, կ'ուղեմ մանրամասն ու փաստացի յօդուածաշարքով մը ըսել հոս ինչ որ գիտեմ եւ ինչ որ կը մտածեմ առողն մասին, մանաւանդ որ առաջին հարցով երկար տարիներէ ի վեր անընդհատ լով, բաւական ճոխ ու ճշգրիտ տեղեկութիւնզրազած եւ մերջինին մօտէն հետեւած ըլլաներ ունիմ առողն վրայ, եւ որոշ պարտականութիւն մըն ալ կը ծանրանայ վրաս՝ զիտցածս ըսելու, որպէս զի մեր յաջորդ սերունդները աւելի զիւրաւ մեր երէկուան պատմութեան այդ շատ կարեւոր էջին մէջ դանագանել կարենան իսկական «առասպել»ը իսկական իրողութենէն եւ որպէսզի մեր այդ երէկուան պատմութեան, ու մեր զարաւոր պատմութեան, իմաստասիրութիւնը աւելի ճիշդ ռանաձեւելու համար յենարան մը եւս կարենան դանել այս աշխատութեան մէջ:

Կիւրճեանի յօդուածին մէջ կայ մէկ կէտ մը, ինչպէս ըսի, որուն համաձայն եմ. այն է թէ Վերֆէլի վէպը խորապէս ուրախառիթ դէպք մըն է, մեծ ու բարերար իրողութիւն մըն է հայ ժողովուրդի կեանքին մէջ, ո՛չ ամէն տեսակէտով աննախընթաց՝ իր հայանպատարտայայտութիւն, այլ իր հայ դիւցազնական

ողբերգութենէն ներչնչուած հզօր վէպ՝ հանձարեղ զրադէտի մը կողմէ զրուած, եւ իր արտակարդ տարածում ունեցող հայապաշտպան գործ, իրապէս աննախընթաց: Դիտել տուած Նման արգէն՝ Անահիտի մէջ եւ այլուր՝ թէ չգտնուեցաւ զեռ հայ զրադէտ մը որ, Արովեանի եւ Բաֆֆի, Ծերենցի ու Թէկամինցի արժանաւոր յաջորդ, 1915ի հայկական տուածը՝ իր անօրինակ սոսկումի համապատկերին եւ իր հերոսական գիմազրութեանց բացառիկ բայց տարօրինապէս զեղեցիկ էջերուն մէջ՝ լիովին արտայայտէր: Համաստեղի Սպիտակ միաւորը որ այնքան աղուոր ու առոյդ գլուխներով սկսած էր եւ որ կը յուսայինք թէ պիտի յանդէր ճիշդ այդ մեծ նիւթին արտայայտման ճիզի մը, թուլցաւ տարտղնեցաւ յաջորդ զլուխներուն մէջ եւ վերջի վերջոյ մնաց անաւարտ: Օչական այդ ճիզը փորձեց Մնացորդաց մեծ վէպին մէջ, բայց ան ալ իր այդ գործը, որ ունէր չանձկան կամ ուժեղ մասեր, ծանրաբեռնեց բուն նիւթին զուրս չափաղանց շատ — ու չափաղանց երկար ու մանրակրիտ նկարագրուած — բաներով, ու նոյնպէս զործը թողուց անաւարտ: Եւրոպացիներէն, տանիմարքացի Տիկին ինկա նալպանուանի Եղբօրդ արիւնը կը պոռայ վէպը, համիտեան ըրբանի հայկական տուածէն ներչնչուած, յարգելի զործ մըն էր, որ, Փօրժ Պրանտէսի մէկ ներողալից յօդուածին արժանացած, սքանչունաւեան երկիրներուն մէջ յաջողութիւն գտած եւ բաւական տարածում ունեցած էր, բայց իր զրական զործ՝ Վերֆէլի հսկայ երկին հետ համեմատութեան չի կրնար դրուիլ: Օրիորդ Փօլ Հանրի Պորտոյի Տրապիզոնի Անրապամը աղնիւ ու սրտաշարժ փորձ մըն էր 1915ի հայկական մարտիրոսութեան ահազնութիւնն ու հայ հայրենասիրական երազներուն ու պայքարներուն զեղեցկութիւնն արտայայտելու, եւ անոր քանի մը մասերուն մէջ — ինչպէս այն ամբողջ սքանչելի զուուխը ուր տարագրութիւնը նկարագրուած է եւ որուն նմանը զեռ հայ մըն ալ չէ զրած — երեւան կուլար փափուկ եւ տոհմիկ տաղանդ մը. բայց զործը ունէր թոյլ մասեր, հերոսուհիին հոգերանութիւնը՝ հայկական տարբերով էր կազմուած ու վերջին

զլիուն մէջ մանաւանդ՝ անհարազատ կամ աններդաշնակ կերպով էր պարզուած։ Վսեմ նիւթ մը ազնուօրէն արտայայտելու այդ գովելի փորձն ալ ունեցաւ Ֆրանսայի մէջ որոշ յաջողութիւն, Լուի Փերթրանի եւ Հանրի տը Բէնեկի պէս մէծ զրաքէտներու ներչնչեց դրուատալից յօդուածներ, բայց հեռու կը մնայ այն բարձրութենէն ուր հասած է Վերֆէլի խորաթափանց, լայնաշունչ, բարգմատարր գործը։ Թէ ինչքան հարազատ ու լիակատար կերպով Վերֆէլ ըմբռնած է հայկական տուամին ներքին նշանակութիւնը եւ մուալլ զեղեցկութիւնը, թէ ինչպիսի բարձր հանճարով եւ խորունկ որտով այդ տուամը երգած ու մեկնարանած է իր վէպին մէջ, թէ քսանէ աւելի լեզուներու թարգմանուած եւ Հարիւր հազարաւոր օրինակներով աշխարհին ամէն կողմէ տարածուած այդ վէպը ի՞նչ անսահման ծառայութիւն մըն է մէր ժողովուրդի վարկին եւ անոր ազգային դատին մատուցուած, ատիկա ես ինքս ըսած եմ արդէն յօդուածներու ինչպէս եւ հեղինակին ի պատիւ Փարիզ տրուած ճաշկերոյթին արտասանած ճառիս մէջ, եւ ուրախ եմ տեսնելով որ Կիւրճեան նոյն խանդավառ գոհունակութեամբ եւ սքանչացումով ու նոյն խանդակաթեախտագիտութեամբ կ'արտայայտուի այդ կոթողական գործին հանդէպ։

Համաձայն շեմ սակայն իր յօդուածին Հիմնական թէղին, որու համեմատ մէր ժողովուրդը անբախտ ծնած է, անբախտ եղած է իր պատմութեան ծագումէն մինչեւ այսօր, եւ իր բոլոր ճախողուածներն ու ազտները ոչ թէ իր թերութեանց, այլ միմիայն իր անբախտութեան հետեւանք են։

«Աշխարհի ամենէն դժբախտ ժողովուրդը եղած ենք սկիզբէն ի վեր, կը դրէ։ Տիուր փառք։ Այս անկիւնէն եթէ զիտենք մէր ազդին պատմութիւնը, ի՞նչպէս կը լուսաւորուի անիկա։ Աւելի քան մէր թերութիւնները, այնքան մարդկային որքան ցեղային, մեղ կործանած է մէր ծննդակից անբախտութիւնը, որուն ապացոյցներն ու նշանները պէտք չունիմ մինչեւ հին ժամանակներուն մէջ փնտուելու։ Միայն 19րդ դարէն մինչեւ 20րդ դար, քանի՛ անգամ-ներ մօտեցանք Աւետեաց երկրին ու չկրցանք

ներս մտնալ։ Ծուս-թուրք պատերազմին ատեն, անդլիական կայսերապաշտութիւնը Տիղրայէլիի մէջ անձնաւորուած, վիժեցուց հայարնակ նահանգներուն ազատազրումը։ 1914ին, մէծ պետութեանց կողմէ վերջապէս պարտագրուած բարենորոգումները գործադրուելու վրայ են, եւրոպացի քննիչները թուրքիա կը ժամանան։ ու կը պայթի մէծ պատերազմը…։ Զինադադարէն վերջ, անկախ եւ միացեալ Հայաստանը կը ստեղծուի։ Հզօր տէրութիւններ իրարու ձեռքէ կը խլեն անոր հոգատարը ըլլալու պատիւր։ Մուսթաֆա Քէմալ մը երեւան կուզայ եւ ամէն ինչ կը կորսուի…։»

Մէր ժողովուրդի մանրակրկիտ, փաստացի եւ լիակատար պատմութիւնը դեռ չէ դրուած (ու աս ալ հետեւանք է ոչ թէ «անբախտութեան», այլ մէր մէկ թերութեան, վասնզի մէր բանասէրները, մէր հմուտ Միաբանութիւնները մանաւանդ, որ դիւրութիւններ ալ ունին, ուրիշ ամէն աշխատանքէ առաջ՝ այդ էական գործը ի կատար հանելու պէտք էին ցարդ նուրիած ըլլալ իրենց ջանքերը։ Բայց ինչ որ գիտենք՝ օտար եւ հայ ստոյդ աղբիւրներու — եւ արժէքաւոր ու լուրջ մասնական ուսումնասիրութեանց — համեմատ, ցոյց կուտայ մեզի որ մէր ժողովուրդը, եթէ չէ ունեցած երկարատեւ քաղաքական ու զինուորական լայնատարած, աշխարհակալ զօրութիւն, ունեցած է սակայն իր մեծութեան (նոյն իսկ զինուորական ու քաղաքական մէծութեան) շըանները, ոչ երկարատեւ, բայց մարդկային քաղաքակրթութեան տեսակէտով նշանակալից։ մէր հայրենիքի «նախահայկական» ըսուած նախակին բազմազարեան շրջանին, մէր երկրին մէջ բնակող ժողովուրդներու խումբը, որ զես «հայ աղդը» չէր, կազմած է մէկէ աւելի մէծ ու զօրեղ պետութիւններ, որոնք առաջաւոր Ասիոյ ամենէն քաջ, ուժեղ ու զարդացած պետութիւններէն եղած են։ այդ մեծութիւնը ստեղծողները զեր «հայ աղդը» չէին եւ հայերէնէն տարբեր լեզու մը կը խօսէին, բայց մենք անոնց ալ ժամանագործներն ենք, «հայ աղդ»ին կազմութեան մէջ անոնք ալ իրենց բաժինը, իրենց խոչոր բաժինը զրած են, մէնք իրա-

ւունք ունինք անոնց ալ ներկայացուցած արժէքը, անոնց ստեղծած ուժն ու մեծութիւնը իրը մեր հին պատմութեան մէկ մասը, առաջին մասը, համարելու։ Բուն հայկական պատմութիւնը սկսելէն ետքը, Հայաստանը՝ առաջին երկար շրջանի մը՝ Աքեմենեան պարսիկ հսկայ կայսրութեան մէկ բարդաւաճ, հարուստ, ուժերով լի, իր յատուկ նկարագիրն ունեցող, մինչեւ աստիճան մը ինքնավար մէկ նահանգը կը կազմէ, յետոյ, Մակեդոնացի Աղեքսանդրէն յաղթահարուած Աքեմենեան պարսիկ այդ կայսրութեան փլատակներուն վրայ նոյն աշխարհակալին ձեռքով հիմնուած յոյն կայսրութեան եւ զայն շարունակող ԱԵլեկեան պետութիւններուն իշխանութեան ներքեւ որոշ ինքնավարութիւն պահող քանի մը հայ հշխանապետութիւններու պատկերը կ'ընծայէ. բայց Արտաշիսեան հարստութեան օրով, ան արդէն զուտ հայկական քաղաքական ու զինուորական մէծ զօրութեան մը կը հասնի. նախ Մեծ Հայքի եւ Փոքր Հայքի երկու անկախ հայ պետութիւններն են որ կը ստեղծուին, յետոյ Մեծն Տիգրանի ձեռքով այդ երկու պետութիւնները կը միանան միակ մէծ Հայաստանի Տէրութեան մը մէջ, որ հայ բանակի ուժովը դրաւուած բաղմաթիւ փոքր-ասիական երկիրներով տարապայմանորէն կ'ընդարձակուի եւ պահ մը Առաջաւոր Ասիոյ գերադաս պետութեան դիրքը Պարթևներէն կը յափշտակէ. Ատիկա փառաւու էջ մըն է մեր հին պատմութեան։ Եւ այդ Հայ մէծ պետութիւնը, նոյն իսկ աշխարհի մեծագոյն քաղաքական եւ զինուորական զօրութիւն՝ Հոռմէական զօրութեան բաղիսկով պարտուելէն ալ յետոյ, դեռ բաւական ատեն՝ Հոռմէացւոց հարկատու, բայց ինքնուրույն ու գորեղ պետութեան մը հանգամանքը կը պահէ։ Բանի մը զար տեւող այդ հայ մէծ զօրութիւնը մենք դեռ ընդհանրապէս իր արժէքով չենք զնահատեր ըստ բաւականի, որովհետեւ այդ իսկ պիտի բաւէր որպէսզի չըսէինք թէ «սկիուրէն ի վեր մեր ցեղը Եղած է աշխարհի ամենէն դժբախտ ժողովուրդը»։

Հայ Արշակունիաց քանի մը զար տեւող ըրջանին, եթէ Հայաստան չէ եղած այնքան

զօրեղ պետութիւն մը որքան Պարսիկ Սասանեանը մէկ կողմէ եւ Հոռմէական - Բիւղանդականը միւս կողմէ, եղած է՝ մէկ զարէն աւելի ատեն՝ հաշուի զրուելիք քաղաքական եւ զինուորական ուժ մը, զոր իր երկու դրացի մէծ պետութիւններէն իւրաքանչիւրը կը ջանար օգտագործել միւսին դէմ, եւ ան ունեցած է իր յաջող ու փայլուն բոպէնները, մինչեւ որ երկու դրացի պետութիւնները համաձայնած են զայն իրենց մինչեւ բաժնելու համար։ Այդ փլուզումէն յետոյ, որուն միակ պատճառը անիշխանութիւնը կարելի չէ համարիլ, այլ եւ՝ զանազան արտաքին պատճառներու հետ՝ մեր ժողովուրդին հատուածամոլութիւնը, կեղրոնախոյս եւ իրերամարտ ուժերու բաժնուած ըլլալը, զօրեղ յարակցութիւն, ցեղային բնազդական սերտ համերաշխութիւն ու կարգապահութիւն հարկ եղած չափով չունենալը, — այդ ժանր աղէտէն եւ անոր յաջորդող արաբական արշաւանքի աւելի ծանր փորձանքէն յետոյ, նորէն մէծ արժանիք է որ մեր ժողովուրդը ցոյց է տուած՝ վերականգնելով ինքնավար Հայաստան մը՝ քաղաքականապէս ու հողային տարածութեամբ սահմանափակ, բայց քաղաքակրթական տեսակէտով ա'յնքան թանկագին, Բագրատունիաց ձեռքով Շիրակի նահանգին մէջ ու շրջակայթքը, Արծրունեաց ձեռքով Վասպուրականի նահանգին մէջ։ Ատկից ետքն ալ, նախ ԱԵլճուքեանց, յետոյ Մոնկոլ Թաթարներու աւելու աւելիք արշաւանքներէն ետքը, Կիլիկիոյ մէջ՝ Մուրինեանց ու Հեթումեանց զեկավարութեամբ նոր Հայաստան մը ստեղծելը եւ երկու զար պահելը, Խաչակրաց դիւցազներգութեան մէջ առաջնակարգ զեր մը խաղալը, ու նոյն ատեն՝ Մեծ Հայքի մէջ Վրաց ու Հայոց զօրքերուն զլուխ անցնող իւանէ եւ Զաքարէ երկայնարազուկ քաջարի սպասալարներուն զեկավարութեամբ՝ Թաթար վրացի չնորհազեղ ու մէծահոչակ դշխոյին օրով՝ Հայ - վրացական ընդարձակ ու զօրեղ պետութիւն մը ստեղծելն ու Մեծ Հայքի մէկ ստուար մասը մահմետականներու լուծէն ազատելը, Հայ ցեղին համար փառքի էջեր կը կազմէն։ Աւելցուցէք ատոնց վրայ այն մէծապահն բաժինը որ Հայ ցեղին

է Բիւղանդական կայսրութեան պատմութեան հզօրագոյն շրջանին սխրագործութեանց մէջ, եւ կը տեսնէք որ Հայ մը իրաւունք չունի այսօր ելլել զրելու թէ «մենք աշխարհի ամենէն դժբախտ ժողովուրդը եղած ենք սկիզբէն ի վեր»:

Առկից զատ, մեր ժողովուրդի անցեալին ու ներկային բախտաւոր կամ անբախտ եղած ըլլալը վճռելու համար՝ ինչո՞ւ նկատի ունենալ միմիայն քաղաքական ու զինուրական զօրութեան չափը կամ անոր ատենուան մը համար անկումը, ինչո՞ւ անտեսնէլ այդ ժողովուրդին արժէքը քաղաքակրթական տեսակէտով։ Այս ժողովուրդը որ Ե. Դարուն մեր երկու հոկաները՝ Մեսրոպ եւ Սահակ արտադրած է եւ անոնց ու իրենց մեծատաղանդ աշակերտներուն ձեռքով՝ Հոյակապ կատարելութեան մը հասցուցած է իր ստեղծած նուրը, ճոխ, կորովի, ներդաշնակ լեզուն, աշխարհիս զեղեցկազոյն լեզուներէն մին, այս ժողովուրդը որ ճարտարապետութեան մէջ յատուկ ոճ մը կերտած եւ անոր աղղեցութիւնը տարածած է օտար քաղմաթիւ երկիրներու վրայ, որ մանրանկարչութեան, դարձարուեստական քանդակագործութեան, եկեղեցական ու ժողովրդական երաժշտութեան մէջ ինքնադրում եւ զմայլելի զեղեցկութիւններու ծնունդ տուած է, որ «Սամայ Ծուերու» վեհաշունչ, խորիմաստ ժողովրդական զիւցազներդութիւնը ստեղծած է, որ իր հին ու նոր բանաստեղծներու այլազան, փարթամ ու մեծագին հոյլով — որուն նմանը քիչ ժողովուրդ ունի — համամարդկային քնարերգութեան ամենէն խորազգաց, Հրարապուրիչ ու հզօր մէկ զլուխը շարազրած է, այս ժողովուրդը որ՝ իր վերջին ահաւոր աղէտներէն եւ ուժերու անօրինակ կորուսներէն յետոյ, թէ՝ Սփիւռքի իր տարտղնածութեան մէջ եւ թէ՝ կովկասեան փոքրիկ կէս-ինքնազարթանկագին Հայաստանին մէջ, կը հաշուէ առաջնակարդ տաղանդով ճարտարապետներ, նկարիչներ, երաժշտաներ, արձանապործներ, բեմադրիչներ, զերասաններ, բանաստեղծներ, զրադէտներ, գիտուններ, ուսուցիչներ, որոնց ոմանք համաշխարհային համբաւ ունին եւ այլք

պիտի ունենան այդպիսի համբաւ երր իրենց զործը ծանօթացուի, այդպիսի ժողովուրդ մը ինքնինքը «սկիզբէն ի վեր աշխարհիս ամենէն դժբախտ ժողովուրդը» հոչակելով ամենախոշոր սխալ զործած կ'ըլլայ։ Պէտք չէ մոռնալ որ Թուրքը եթէ զինուրական մեծ ցեղ է, քաղաքագէտ ցեղ է եւ աշխարհակալ ժողովուրդ է եղած, ունի սակայն լեզու մը որ համեմատութեան իսկ չի կրնար գրուիլ մեր ոսկեզարեան հոյակապ լեզուին, նոյն իսկ մեր այժմեան յդկուած ճապուկ աշխարհաբարին հետ, չունի Կոմիտասի կամ Թօրամանեանի, Էտկար Շահինի կամ Մարտիրոս Սարեանի, Թուրքն Մամուլեանի կամ Յակոբ Գիւրջեանի, Թամանեանի, Սպենդիարեանի եւ ասոնց նման դեռ այնքան ուրիշ մեծատաղանդ արուեստագէտներուն ոյն իսկ մօտեցող մտաւորական ուժերը։ Մեծահանձար Սինան խալֆան, զոր Թուրքը կ'ուղէ իւրացնել, ոչ միայն ցեղով՝ անտարակուսելիորէն՝ Հայ էր, այլ և իր ճարտարապետական զործերը հայկական ոճին աւելի մօտ են քան բիւզանդականին, ոչինչ ունենարով Թրքական։ Իսկ թուրք բանաստեղծները, Ֆիզուլիէն զատ, որ Թուրք չէր (ցեղը՝ անյայտ) եւ որ պարսկերէն, արարերէն ու թուրքերէն զրած է եւ իսկական մեծ բանաստեղծ է, — բազզասութեան չեն զրուիր մեր հին ու նոր մեծ քերթողներուն հետ։

Եւ ինչո՞ւ չնկատել նաև հպարտութեամբ որ զուցերիացի պատուական ժողովուրդը շատ արժանիքներ ունի, բայց իր գրացի օտար երեք աղղերուն լեզուն է որ կը խօսի եւ կը գրէ։ Սուրբիացին ու Լիքանանցին՝ իրենց ցեղային լեզուն լքած՝ օտար ցեղի մը՝ Արարին՝ լեզուովը կ'արտայայտուին։ Պելճիքացւոց կէսը Փրանսերէնն ունի իրեն արտայայտութեան զործիք, միւսին բարբառը, Փլաման լեզուն, գեռ նոր կը սկսի կազմուիլ ու յդկուիլ իրը գրական զործիք։ Հայլ ատոնց եւ գեռ ուրիշ բաւական թուով փոքր ժողովուրդներու վրայ՝ ունի քաղաքակրթական տեսակէտով որոշ առաւելութիւններ։ Ճիշտ չէ այս բոլորն անտեսել ու մեր պատմութեան ճախորդ էջերը միայն նկատի ունենալ, մեղ միմիայն անբախտու-

թեամբ մարդկութեան մէջ յատկանշուող ժողովուրդ մը յայտարարել եւ ելլել ըսել թէ վերֆիլի զրքին երեւումովը եւ Խորհ. Հայտառանի հաստատումովն է որ բախտը առաջին անդամ ըլլալով կը ժագաի հայ պարին:

Օրինակները զոր կիւրճեան մէջբերած է մեր ժողովուրդի երէկուան պատմութենէն՝ իր անոր «անրախտութեան» ապացոյց, ճիշդ ներկայացուած ու ճիշդ մեկնարանուած չեն:

1878ի ոուս - թուրք պատերազմէն յետոյ, եթէ Տիգրաէլի՛ Անդիլոյ բոլոր քաղաքական ղեկավարներուն հետ՝ բրիտանական պետութեան շահները պաշտպանելու համար՝ թուրքիոյ կազմը կը բռնէր, Թրքահայաստանի գրաւուած նահանգներէն ոուս բանակը գուրս հանել կուտար, եւ ի փոխարէն Կիպրոսը կը ստանար: Թուրք պետութիւնը աւելի քան երբեք Ռուսիոյ դէպ ի Միջներկրական յառաջիւազացման դէմ պատուար եւ իրեն զինակից կը գարձրնէր, ատիկա մեր «անրախտութեան» հետեւանքով չէր, այլ որովհետեւ տրամաբանական էր որ անդիւական դիւնապիտութիւնը այդպէս պէտք է վարուէր: Ինչ որ տրամաբանական չէր, եւ ոչ թէ մեր անրախտութեան, այլ մեր քաղաքակիտական տկարութեան հետեւանք էր, մեր Պատրիարքարանի եւ անոր Պերլին զրկած պատուիրակութեան ընդդրկած թաքթիքն էր. ան փոխանակ թաքուն կերպով ջանալու Ռուսիան ունենալ զլխաւոր պաշտպան Թրքահայաստանի դատին, փոխանակ աշխատելու որ գրաւող ոուս զօրքերը չեռացուին Թրքահայաստանէն՝ նախ քան Հայոց ինդրած վարչական ինքնօրինութեան՝ կամ դէթ լուրջ եւ երաշխաւորուած բարենորոգմանց՝ իրականացումը, կը փարէր անդիւական քաղաքականութեան, անկից յուսալով ինչ որ ան չէր կը նար տալ. եւ ատ ալ բաւական չհամարելով, ան Թրքահայաստանի դատը կը զրկէր օգնութենէն այն մէծ ուժին, որ նուպար փաշան էր, նուպար փաշան որ չափաւոր, իմաստուն, հեռաւտես բարենորոգմանց ծրագիր մը խմբագրած էր եւ պատրաստ էր զայն անձամբ Պերլին երթաւոր վեհական ինքնական ինքնական առջեւ բացաւ (մէկ առջեւ կողմէն կովկասեան Հայաստանի մէջ, միւս կողմէն կիլիկիոյ մէջ) կարելիութիւնը 1914ի բարենորոգմանց ծրագիրէն շատ աւելի կարեւոր արդիւնքի մը, դէպ ի անկախութիւն դիմող ինքնավար տէրութեան մը կազմութեան: Այդ կարելիութիւններէն մինչ կովկասեան Հայաստանինը, իրակսնացաւ արտաքին դէպերու օգնութեամբ (ոչ թէ «Միացեալ եւ անկախ Հայաստանն է որ իրականացաւ», ինչպէս կը

Պալքանեան պատերազմներու միջոցին (1912-13) ճիշդ է որ մենք արդիւնք մը ստացանք, բարենորոգմանց ծրագիր մը՝ վերածուած, բայց դարձնալ իրական առաւելութիւններ պարունակող, եւ որ պիտի գործադրուէր (ինչ որ այդ նահանգներուն մէջ աղորող Հայութեան համար բարերար պիտի րուար ու ապագայ վարչական ինքնավարութեան մը պիտի կրնար թերեւո հոգը պատրաստել) եթէ մէծ պատերազմը չպայթէր: Ապային, այդ արդիւնքը մենք ստացանք ոչ թէ որովհետեւ մեր «անրախտութիւնը» բոպէ մը զաղըցաւ մեղ հարուածելէ, այլ որովհետեւ մեր թերութիւնները կանգ առին այդ միջոցին, առաջին շրջանի խարիստիւմներէն եւ փոխադարձ անհակացողութիւններէն յետոյ՝ մեր գրեթէ բոլոր հատուածները, — զէթ զլխաւորները, — միացան՝ միեւնոյն քաղաքականութեան մէջ, եւ Ազգ. Պատուիրակութեան չուրջ բոլորուելով օգնեցին անոր որ այդ քաղաքականութեան համեմատ գիմումներ կատարէր: Փոխանակ թէ՛ Ռուսին, թէ՛ Թուրքին եւ թէ՛ Քուրդին դէմ կուռելու յիմար քաղաքականութիւնը շարունակելու, ըմբռնեցին որ Թրքահայաստանի դատին մէջ ո եւ է արդիւնքի հասնելու համար՝ բոլոր վեց պետութեանց, բայց է՛ն առաջ ջանալու էինք սահմանակից Ռուսին աջակցութիւնը ունենալ այդպէս ալ ըրին եւ հասան արդիւնքի:

Իսկ մէծ պատերազմը, եթէ յանկարծ պայթելով՝ իր անակնկալ մը, չքացուց Պալքանեան պատերազմներու միջոցին մեր վաստկած արդիւնքը եւ պատճառ եղաւ հայ ժողովուրդի պատմութեան մէծագոյն աղէտին, նոյն ատեն սակայն մեր ժողովուրդին առջեւ բացաւ (մէկ կողմէն կովկասեան Հայաստանի մէջ, միւս կողմէն կիլիկիոյ մէջ) կարելիութիւնը 1914ի բարենորոգմանց ծրագիրէն շատ աւելի կարեւոր արդիւնքի մը, դէպ ի անկախութիւն դիմող ինքնավար տէրութեան մը կազմութեան: Այդ կարելիութիւններէն մինչ կովկասեան Հայաստանինը, իրակսնացաւ արտաքին դէպերու օգնութեամբ (ոչ թէ «Միացեալ եւ անկախ Հայաստանն է որ իրականացաւ», ինչպէս կը

դրէ կիւրճեան, ան՝ թղթի վրայ միայն ծրագրուեցաւ եւ այնպէս ալ մնաց), եւ սակայն՝ կարդ մը ներհակ դէպքերու ազգեցութեան տակ, եւ մեր ալ շարք մը սխալներուն հետևանակով, կորսուցինք անոր հողամասին կէսը, զոր կրնայինք անչուշտ պահել եթէ Հայաստանի կառավարութիւնը՝ յոյսը զոր տեղ Դաշնակիցներուն վրայ զնելու տեղ՝ Խորհրդային Ռուսիոյ կառավարութեան հետ փութար համաձայնութեան դա, իր պահանջկոտութեամբ եւ «Հաւասարէ Հաւասար» բանակցողի սէզ ձևերով (Տիկին Վ. Արշարունի հոդ լիովին իրաւունք ունի) քեմալիստ Թուրքերուն զործը դիւրացնելով իր կարսեան աղջտին կազմուելուն ու ընդլայնելուն չնպաստէր: Խոկ թէ կիլիկեան ծրագիրը ինչո՞ւ եւ ինչպէս անէացաւ, առ ալ պիտի ցոյց տամ երբ Թէքէեանի յօդուածին քննութեան անցնիմ: Ճիշդ չէ կիւրճեանի այն Փրազը ուր կ'ըսէ թէ «Հզօր տէրութիւններ իրարու ձեռքէ կը խլէին անոր հողատար ըլլայու պատիւը», բայց ճիշդ է որ եղաւ րոպէ մը՝ զինադարին անմիջապէս յաջորդող շրջանին, ուր երկու տէրութիւն, Ֆրանսա եւ Իտալիա, տրամադիր էին Հայաստանի, (միացեալ Հայաստանի, ամրողական Հայաստանի) տէրութեան հողատարութիւնը ստանձնելու, Եթէ հայ ժողովուրդը անոնցմէ մէկուն հողատարութիւնը ինդրէր եւ Հաշտութեան Վէհաժողովին ներկայանար ցանկութիւն յայտնելով որ այդ տէրութիւնն ըլլար Հայաստանի հողատարը, բայց հայ ժողովուրդը՝ իր ջախճախիչ մեծամասութեամբ՝ Ֆրանսան ձեռնոտու չգտաւ, իտալիան բացարձակապէս արհամարհեց, եւ ամերիկեան հողատարութեան ցնորքին ետեւէն վաղեց, որով եւ մնաց բոլորովին ձեռնոտնայն, մինչեւ որ նշմարեց, կամ զէթ արտասահմանեան հայ Հայրենասէրներու մէկ մասը նշմարեց եւ ըմբռնեց, որ մէր հայրենի մեծածաւալ հողերէն զէթ մէկ փոքր բաժինին համար դէպքերը տրւեր էին հողատար մը յանձին Խորհրդային Ռուսիոյ, կամ աւելի ճիշդ՝ Խորհ. Միութեան, եւ այդ հողատարին, հակառակ իր պակասութեանց, մեծ արժէքը գնահատողներուն վերջինը չեմ եղած եւ չեմ ալ մինչեւ այսօր:

Մեր «անբախտութեան» հետեւանքով չէ որ Մուսթաֆա Քեմալ մը չունեցանք, ոչ ալ իսմէթ փաշա մը, որոնք անտարակոյս զինուուրական եւ քաղաքական մեծ զեկավարներ են, ոչ ալ Թուրքերուն «բախտաւորութիւնն» է պատճառ որ անոնց կորակոր պարտութեան վազորդայնին՝ իրենց մէջն այդպիսի մարդիկ ելան: Թուրքը, պէտք է ընդունիլ, զինուուրական ու քաղաքագիտական մեծ յատկութիւններով օժտուած ցեղ մը եղած է զարերէ ի վեր, եւ այդ յատկութիւններով օժտուած ըլլալուն համար է որ ան բիւզանդական կայսրութեան տիրեց, հիմնեց աւելի ընդարձակ կայսրութիւն մը եւ գարերով պահեց զայն: Իսմէթի մը կամ Մուսթաֆա Քեմալի մը զուտ թուրք ցեղէ չըլլալն ալ հակառակ ապացոյց մը չէ ատոր. Թրքացած օտարացեղներ են ատոնք, որոնցմէ նախկին գարերուն մէջ ալ զտնուած են, բայց որոնք ապրած, խորհած, գործած են իրր թուրք, օգուտին համար այն թուրք պետութեան զոր զուտ թուրքեր հիմնած են եւ զոր զուտ թուրքեր են՝ ամենամեծ մասամբ՝ որ ընդլայնած են եւ յետոյ պահպանած են դարերով: Քեմալի, Իսմէթի եւ իրենց ընկերներուն երեւան զալը եւ անոնց շուրջ թուրք երիտասարդութեան հաւաքուիլն եւ արիարար կոււիլն ու երոպական այս կամ այն տէրութենէն ալ նոյն ատեն ամենաճարտար ու խորացէտ զիւանագիտութեամբ օգտուիլը՝ բնական երեւոյթ մը կրնայ թուիլ՝ թուրքերու զարաւոր պատմութիւնը աչքի առջեւ բերողներուն համար: Ու չմոռնանք որ Քեմալներուն ու Իսմէթներուն զործը մեծապէս զիւրացաւ Գերմանիոյ եւ իր բոլոր զանակիցներուն յաղթող եւ իրենց մրցակցական փոքրովի շահագէտ, կարճատես զատումներուն յաղթել չկրցող զաշնակից դիւանագէտներու իրարու դէմ լարած զզուելի էնթրիկներուն չնորհիւ, ունաեւ շնորհիւ մեր ալ զործած սխալներուն: Ու ինչպէս որ թուրք միջավայրէն՝ ճգնաժամային բոպէներուն՝ Քեմալներու եւ Իսմէթներուն պալը զարմանալի չէ եւ «բախտաւորութեան» նշան չէ, այլ բնական երեւոյթ, նոյնպէս եւ հայ ժողովուրդէն այդպիսի զէմքեր յառաջ չզալը բնական է, թէեւ ցաւալի, բնական՝ ու-

բովածեն Մեծ Հայքի մէջ տասը դարէ ի վեր, կիլիկիոյ մէջ վեց դարէ ի վեր քաղաքական անկախութիւնը բոլորսվին կորսնցուցած, հոգերու ընդարձակ տարածութեան մը վրայ՝ իր հայրենիքին մէջ ու փոքր-ասխական և այլ օտար երկիրներու մէջ՝ ցրուած, այլացեզ հոծ տարրերու մէջտեղը՝ փոքրամասնութիւն կադմով, զինաթափ եղած, ստրուկ աշխատաւորի կեանքին դատապարտուած ժողովուրդի մը մօտ, որ նոյն իսկ իր հին անկախութեան օրերուն՝ հատուածամոլութեան ցաւն ունէր, կարելի չէ համերաշխութեան, համախոհութեան, կարգապահութեան, քաղաքական ըրհազդի, ինչպէս եւ մարտական կորովի ու յանդրդնութեան յատկութիւնները դարդացած զտնել:

Նորէն՝ իր երկրի լեռնական մասերուն մէջ (Սասուն, Զէյթուն, Ղարաբաղ, եւն.) Հայը իր հին տոկուն ու արի զինուորական ցեղի նկարագրէն բան մը պահած էր, եւ իր արիւնին մէջ այդ դարաւոր աւշնդութիւնը դոնուելուն համար է որ երր իր մէկ հատուածը մահմետական տիրապետութենէն անցաւ ուուս քրիստոնեայ ազգին տիրապետութեան տակ եւ պետութեան բոլոր միւս տարրերուն պէս զինուորական ծառայութեան կանչուեցաւ, իսկոյն տուաւլաւ զինուորներ եւ նշանաւոր զօրավարներ. նոյնը ազգացուցին եւ համաշխարհային պատերազմի տաեն՝ մեր երիտասարդները որոնք կամաւոր զրուեցան եւ որոնց կարելիութիւնը տրուեցաւ իրը զինուոր մարզուելու եւ իրենց մարտական յատկութիւնները ցոյց տալու: Ժողովուրդին մէծ մասը, սակայն, դարերով զինուորական ծառայութենէն հնուու պահուած, զէնք զործածելու վարժութիւնը կորսնցուցած էր եւ իր հին առնական նկարազիրը պահէլու հնարաւորութիւն չէր ունեցած: Նոյնը եւ աւելին քաղաքազիտական բնազդին համար, զոր չէր կրնար զարդացած պահել ցրուած ու գերի ժողովուրդ մը (օտար միջավայրերու մէջ ի յայտ եկած, օտար ազգեցութիւններու տակ զարդացած եւ օտար պետութեանց ծառայութեան մէջ իրենց քաղաքադիտական տաղանդ ցոյց տուած քարդացած պահան հակառակը չէ որ կ'ապացուցանէ):

Անցնելէ առաջ թէքէնանի յօդուածին, կ'ուղիմ սա ալ ըսել թէ համաձայն չեմ նաեւ կիւրճեանի յօդուածին այն հատուածին ուր փառարանելու համար Վերֆէլի զիրքը, անկից առաջ հայ ազգը ճանչցնել ու սիրցնել ձգտող կամ անոր դատը պաշտպանող բոլոր հրատարակութիւնները վար կը զարնէ. «Հայանպատօն փրափականար, կը զրէ, երբեք այսպիսի զլուխործուց մը չէր արձանազրած: Եղած էին հարփերաւոր հրատարակութիւններ, Հայերու եւ օտարներու կողմէ կատարուած. ոչ մէկը ունեցած է «Մուսա-Տաղ»ի արժէքը, Հռչակը եւ ծաւալումը, միջակ կամ առ սուաւելն երկրորդական տաղանդի զործեր էին ամէնքն ալ. մինչ մեր գժրախոտութենէն՝ երկու աշխարհաչոչչակ դրազէտներ, Լօթի եւ Ֆառէր, իրենց զրիչովը ջանացած են աւարտել մեզ կոտորող եւ աւերող սուրբին եւ հուրին չարազէտ զործը: «Մուսա Տաղ»ը եղաւ մեր հանդիսաւոր թէեւ ուշ մնացած ի պատիւ վերակոչումը (rehabilitation) ապշած եւ սքանչացած ազգերու ատեանին առջեւ: ... «Մուսա Տաղ»ը կարգացող Եւրոպացիները այլ եւս չպիտի հաւատան «նապատակներու ժողովուրդի առասպել»ին զոր Լօթիներ փորձեցին տարածել»:

Հայ ազգը՝ ներկայ շրջանին, համատարած խարանիչ գատապարտութեան մը ենթարկուած չէր մնար, որպէսզի պէտք ունենար ի պատիւ վերակոչման: Համիտեան վայրազութիւնները հայ ժողովուրդին դէմ եւ այս վերջոյն մզած պայքարը՝ սուրբ ու զրիչով՝ իր դատը պաշտպանելու համար, մեծ պատերազմի տաեն հայ բաղմահազար կամաւորներու մէկ քանի ճակատի վրայ ցոյց տուած զարդարապաշտ արիութիւնն ու անձնազոհութիւնը, ազգային դատի մը համար մէկ միլիոնէն աւելի Հայերու նահատակուիլը, Վանի, Շապին-Քարահամարի, Ռեֆայի եւ ձէպէլ-Մուսայի գիւցազնական զիմադրութեանց նկարագրագրութիւնները՝ անդլիական Կապոյտ Գրքին, Ամերիկեան նիր Խոթի և Զուիցերիական Հայասիրական Քօմիթէի ինչպէս եւ հայ Պատուիրակութեանց հրատարակութիւններուն եւ մեծանուն Եւրոպացիներու ճառուուն եւ յօդուածներուն մէջ, եւ հայ հին ու նոր մշակոյթի արժէքը ճանչցներու համար եւ-

րոպացի ու հայ բանասէրներու և գրադէտներու աշխատանքները՝ հայ ժողովուրդը արդէն խկ դարձուցած են աշխարհի ամենէն համակրելի և յարդելի ժողովուրդներէն մին՝ ու և է քաղաքակիրթ երկրի մէջ, զոնէ ընտրանիին մօտ (հասարակ ժողովուրդը արդէն, զրեթէ ամէն երկրի մէջ, ի՞նչ գիտէ ընդհանրապէս օտար ազգերու մասին, կտոր փրդուճ սխալախառն տեղեկութիւններէ զատ): Շատոնց է որ վերջ դտած է այն արհամարհական, անձիշդ ու անիրաւ կարծիքը զոր ընդհանրապէս օտարները Արեւմուռքի մէջ ունէին հայ ժողովուրդի մասին. Ժխտական բացառիկ երեւոյթները որ դեռ մերթ ի յայտ կուզան՝ սակաւաթիւ են: Խակ «նապաստակներու ժողովուրդ»ի բանաձեւը, զոր Լօթի մէջտեղ նետեց Պալքաննեան պատերազմի առաջին չքանին, թուրք բանակի չարաչար պարտութիւնը հայ «վախկոտ», «վախչող», «նապաստակահողի» զինուորներու այդ բանակին մէջ նոր ընդունուած ըլլալովը եւ որպէս թէ անոր մէջ կազմալուծման, տկարութեան տարր մը կազմելովը բացատրելով, այդ զրպարտական բանաձեւը խկոյն իր հերքումը դտաւ ոչ միայն Պօղոս Նուպար փաշայի մէկ զեղեցիկ զրութեամբ որ նոյն թերթին մէջ (Եօ տք Փարի) կը հերքէր այդ անարդար ամբաստանութիւնը, այլ նոյն խկ Լօթիին ուղղուած նամակով մը որով թուրք բարձրաստիան սպաններ թուրք բանակի հայ զինուորներուն քաջ ու կարգապահ ընթացքը կը զովէին, Լօթիի տրուած տեղեկութեանց սխալ ըլլալը կը յայտարարէին, նամակ զոր Լօթի՝ յետո կոչում ընող երկրորդ յօդուածով մը՝ ստիպուեցաւ հրատարակել:

Եթէ Կիւրճեան դրած րլլար «Հայանպաստ փրուիսականտը երբեք այսպիսի զրական բարձր արժէք ունեցող վէպ մը՝ հանրածանօթ Եւրոպացի զրագէտի մը ձեռքով զրուած՝ չէր արձանադրած», ճիշդ բան մը պիտի բասծ ըլլար: Բայց բոլորովին սխալ է թէ թուրքերը պաշտպանող աշխարհահռչակ Լօթի եւ Ֆարէր զրագէտներուն դիմացը, Հայերս միջակ կամ երկրորդական Եւրոպացի զրողներ միայն ունեցեր ենք մեր ժողովուրդը համակրելի ցոյց տուող եւ անոր գատը պաշտպանող: Ի՞նչ է՝ նախ-

արժէքը Լօթիի թրքասիրական վէպերուն. չնչին: Կեղծ և անմաքուր զրականութիւն մըն են ատոնք: Իր լաւագոյն զործերը, անոնք որ իր սրտէն բղխած են, ատոնք չեն ասպահովապէս: «Աղիատէ» կարծեցեալ թրքուհիին, որ Լօթիին սիրահարուեր էր՝ ըստ այդ վէպին, թրքուհի եղած ըլլար յետոյ հաստատուեցաւ, ու չար (այսինքն ճշմարտախօս) լեզուներ նոյն խկ ըսին թէ այդ օտարացեղ էակը կին ալ չէր...: Գալով Լէ Տէզանչանիրէ վէպին, այն չարաձճի խաղը զոր մէկ քանի Փրանսուհիներ խաղացած են Լօթիին, հիմայ ամենքին յայտնի է: Այդ ամբողջ վէպը պրուած է հիմնուելով նամակներու վրայ զոր այդ ֆրանսուհիները թրքուհի ձեւանալով ուղղած էին Լօթիին: Ֆարէրին ալ վիխասանի արժէքը իր թրքասիրական վէպերուն մէջ չէ որ կը յայտնուի: Ատոնց մէջ ալ՝ թրքասիրական էջերը խախուտ են, յարդարուած, չափազանցուած, ու Արեւելքի ոչ՝ թուրքերուն մասին իր զրպարտական անարգական հատուածները՝ տղէտ, զուհիկ ու ապուշ:

Այդ երկու զրագէտները յօդուածներով ալ պաշտպանած են թուրքերը (եւ իրենց արժանավայել պատասխանը ստացած են՝ մերթ՝ հայ կամ Փրանսացի զրողներէ՝ փարիզեան կարեւոր պարբերականներու մէջ: Երկուքին ալ այդ կարգի վէպերն ու յօդուածները մէկ սանթիմի արժէք չունեցան մէծ պատերազմին վերջերը ֆրանսայի մէջ երեւան եկած հակաթուրք եւ հայասիրական բուռն զգացման դէմ, ու ետքէն ալ, եթէ Փրանսական դիւնաղիսութիւնը նորէն թուրքիոյ մօտենալ որոշեց (ու մինչեւ ցարդ կը շարունակէ այդ ճամբուն մէջ), վստահ եղէք որ Լօթիի եւ Ֆարէրի վէպերն ու յօդուածները ատոր մէջ ու եւ է ազգեկութեան բաժին չունին, — ինչպէս որ Վերֆէքի վէպին անդլիական թարգմանութեան ամենալայն տարածումը անդիմախօս երկիրներու մէջ՝ արգելք չեղաւ որ թուրքը «սիրաշահելու» քաղաքականութիւնը Անդլիոյ մէջ այս վերջերս անդամ մը եւս տիրապետող դասնար եւ նախկին թաղաւորը կտուրբատ լ. մինչեւ անդամ ընէք ինչ որ անդլիացի ու եւ է թագաւոր չէր ըրած ցարդ, այն է երթալ թուրքիոյ տեսակ մը նոր ձեւով վեհապետին՝ Մուսթաֆա Քեմալին՝ ոտքը, թուր-

քիոյ հանդէս Անգլիոյ չերտ «բարեկամութիւնը» անոր ցոյց տալու , իտալիոյ նորածաղ կայսերապաշտութեան դէմ Թուրքիոյ , ինչպէս եւ Յունաստանի , Պուլկարփիոյ , Եռկօսլաւիոյ , դաշնակցութիւնը ապահովելու համար : Նոյն վէպին իտալերէն թարգմանութիւնն ալ արգելո չեղաւ որ իտալական դիւնակիտութիւնը , Փրանսականին ու անգլիականին հեւ նոյն մարզին մէջ մրցելու համար , Եթովպիան կլիելու եւ ձարսելու դժուար ըլջանին՝ Թուրքին հետ «Եօլու Երթալու», անոր Երկրին մէջ իր շահերն ուրիշ ձեւով ապահովել ջանալու համար , Թուրք կառավարութեան հետ «սիլիբրիլիի» մտնէր :

Այդ վէպին Փրանսերէն թարգմանութեան յառաջարանը դրեց Լօթիի ու Ֆարէրի ազգեցութեան տակ թրքասէր դարձած եւ իր մէկ միջակ վէպին մէջ Հայը զրապարտող ու Թուրքը շողոփորթուղ ազեղ բաներ զնելէ յետոյ հիմայ ազնուօրէն իր սիսալը ճանշնալով զայն դարմանել ուզող Փիէր Պընուան . արդ այդ թարգմանութեան հրատարակուելէն եւ մէկէ աւելի կարեւոր թերթերու մէջ մեծապէս դրուատալից յօդուածներով մեկնարանուելէն ետքը , Փրանսական դիւանագիտութիւնը կը շարունակէ աշխատիլ Թուրքիան իրեն բարեկամ պահելու եւ եթէ կարելի ըլլայ զինակից դարձնելու , եւ կը ճզնի՝ Ալեքսանտրիթի սանձազի փշալից հարցին մէջ թէ՛ Սուրբացիները զժզոհ չձգելու , թէ՛ վրդովուած Հայերը ապահովելու եւ թէ՛ Թուրքերուն շափով մէջ զոհացում տալու դժուարալուծելի հարցը լուծելու ձեւ մը զտնել : Քաղաքականութեան մէջ , ազգերու , տէրութիւններու շահերն են որ առաջնորդ կը հանդիսանան զեկավարներուն ու գործերուն (ուրիշ հարց որ այդ զեկավարները մէրթ ճիշդ չեն տեսներ իրենց Երկրին շահը և կը կատարեն զործեր թէ՛ անխելք եւ թէ՛ անաղնիւ) : Գրական կամ այլ ձեւով փրափականտը ունի անշուշտ իր գերը , որ կարեւոր է՝ տկար ու կեղեգեալ ժողովուրդներու եւ նոյն իսկ հզօր ազգերու համար , բայց պայմանով որ այս կամ այն մեծ տէրութեան շահերուն համընթաց ըլլայ այդ փրափականտը եւ ոչ թէ ներհակ , երր տկար , կեղեգեալ ու մաքաւող

ժողովուրդի մը փրկութիւնը կախում ունի՝ իր զիմագրելու , պայքարելու եւ տեւելու ներքին ուժէն զատ , այս կամ այն մեծ տէրութեան միջամտութենէն :

Դառնալով հայանպասաւ փրոփականտին , երր ժողովուրդ մը՝ ինչպէս մերը՝ ունեցեր է բարեկամութիւնը Անաթու Ֆրանսի , Փուլ Ատանի , կմիլ Վերհարնի , Սեվրինի , ԲոշՓորի , Քլեմանսոյի , Կորքիի պէս զրոյներու , Կլասսութինի , Տընի Քոչէնի , Ալպէր Մէտոնի , Ժուէսի , Լուծծաթթիի , Թաքէ Եօնէսքուի , Եորկայի պէս բարձր եւ աղնիւ քաղաքական մարդոց , Թարտիչօի , Խընէ Փինոնի , Օկիւթ Կովէնի , Փիէր Պընիւսի պէս վեհոզի հրապարակագիրներու , երր ան իր ճամբուն վրայ զտեր է Սաշիզովսկի մը , մեծանուն պատմարան զեղարուեստից պատմութեան , որ այ ճարտարապետութեան թանկարժէք ինքնատպութիւնն ու տարածուն ճառագայի իրեկնատոր կոթողական զործը արտադրած է , աշխարհահոչակ լեզուարան Անթուան Մէյէն մը որ մէր ոսկեղինիկ լեզուին հոյակապ զեղեցկութիւնը աշնքան լաւ ըմբունած ու բացատրած է , Կիւսթավ Շլէօնպէրժէ մը որ իր Բիւզանդական Դիցազներզութեան երեք հատորներուն մէջ ի վեր հանած ու տարփուած է բիւզանդեան կայսրութեան մէջ հայ ցեղին ի յայտ բերած հերոսական զէմքերու մեծագոյններէն մէկ քանին եւ զրուատած է անոր հաւաքարը ալ՝ իրը զինուորական ուժ՝ կատարած քաջարի ու կենսական զերը , Կապրիէլ Միէլ մը , Շարլ Ֆիլ մը , Լուի Լալուս մը , Ամետէ Կամթուէ մը , հանրածանօթ հեղինակաւոր մասնագէտներ որ հայ կերպարուեւտներու , հայ Երաժշտութեան արժէքը պանծւցուած են , կամ ՓրոՓ . Նիքոլա Եորկա մը ու մանաւանդ Խընէ Կրուսէ մը որ՝ առաջինը՝ իր Սորպոնի այնքան շահեկան ու նորաբեր դասախոսութեանց մէջ , Երկրորդը՝ իր Եռահատոր մազիստրական զործին մէջ , Խաչակրաց քանի մը զար տեւող զիւցազներզութեան մէջ Կիլիկեան հայ թագաւորութեան կատարած ամենակարեւոր զերը մատնանախիշ ըրած են ու այնքան մանրամասն , փաստացի եւ ուժեղ կերպով ինչքան Հայ մը զեր չեր ըրած , երր այդ ժողո-

վուրդն աջակցութիւնն ունեցեր է յայտնի ոռւս բանաստեղծ և քննադատ Վալերի Պրիւսովի մը որ հայ բանաստեղծութեան նուիրեց խոչշոր հատոր մը, անոր հին ու նոր լաւագոյն է-ջերէն հաւաքածուի մը ուռերէն խնամեալ թարգմանութիւնը պարունակող, ներածութեամբ մը ուր ան այդ բանաստեղծութիւնը կը համարի — մանաւանդ մեր միջնադարեան տաղասացներու քնարերգութիւնը — զեղեցկագոյններէն մին որ աշխարհի վրայ երեւցած ըլլան, երբ հայ դատը սիրտը գրաւեր է Կարտինալ Մերսիէի, Մոնսէնէօր Թուշէի պէս վեհաշուք դէմքերու, որ զայն պաշտպաներ են ամենավսեմ տողերու մէջ, այս բոլորէն՝ և գեռ ասոնց պէս ուրիշ իրողութիւններէ՝ յետոյ, խելացի բան չէ ելլել ըսել թէ Թուրքերը Լօթի ու Ֆարէր են ունեցեր պաշտպան, իսկ մենք Վերֆէլէն առաջ՝ միմիայն միջակութիւններ կամ առառաւելն երկրորդական տաղանդներ : Միայն Կրաստթընի պէս տիեզերական հիացման ու պաշտամունքի առարկայ դարձած մարդու մը խօսքը՝ «Ճառայել Հայութեան, Ճառայել է Քաղաքակրթութեան», խօսք զոր ան արտասանեց երբ իր մեծութեան կատարն էր հասած եւ զոր ամբողջ աշխարհ լսեց, աւելի կ'արժէ քան Լօթիներուն ու Ֆարէրներուն բոլոր թրքասիրական վէպերն ու յօդուածները միասին :

Կիւրճեան կը սխալի դարձեալ՝ կարծելով թէ Ռոմէն Ռոլան, որ հայ գրողի մը իրեն ուղղած նամակին վերջնը տուած պատասխանին մէջ հայ ժողովուրդին համար ըսեր է՝ Votre peuple glorieux et courageux (ձեր պանծալի և քաջարի ժողովուրդը), այդ ներողական բառերը զործածած է Վերֆէլի վէպին աղջեցութեան տակ: Վերֆէլի վէպէն շատ առաջ, պատերազմէն իսկ տարիներ առաջ, համբիտեան շրջանին, երբ ան Փարիզ կը բնակէր և իր ժամ Քրիստոփի շարքն սկսած էր հրատարակել, հայ ժողովուրդը մօտէն ձանչցող, անոր աղէտներուն ու առաքինութեանց, անոր անցեալին ու քաղաքակրթական ձիրքերուն ծանօթ, այդ ժողովուրդը սիրող ու յարդող ազնուասիրտ մտաւորական մըն էր. կը յիշեմ հայ երաժշտութեան նուիրուած երե-

կոյթ մը, որ այդ վրջանին Ռիւ տէղ-էքու՝ Ընկերային Բարձր Ռւսումնասիրութեանց Ազատ Դոգրոցի մէջ իր սարքած երեկոյթներու շարքին՝ տեղի ունեցաւ, և ուր իր նախագահութեան տակ՝ այս տողերը զրոյլը բանախօսութիւն մը արտասանեց եւ Օր. Մ. Բարայեան ու հանգուցեալ Մուլունեան հայ ժողովրդական երգեր երգեցին. ինք հոն իր բացման խօսքին մէջ՝ հայ ժողովուրդի մասին այդ միւնոյն ջերմ համակրութեամբ ու սրտազին յարգանքով արտախայտուեցաւ:

Դառնալով Վերֆէլի զործին, պիտի ըսեմ նաեւ — ինչ որ Փարիզ իրեն ի պատիւ մեր տուած ճաշկերոյթին ըսի արդէն իր իսկ ներկայութեան, և թէ այդ զործին արտակարդ գեղեցկութիւնը յառաջ կուրքի մեծ նիւթի մը եւ մեծ տաղանդի մը իրարու համդիպելէն: Այդ վէպին առաջ, Վերֆէլ ուրիշ վէպեր զբած ու հրատարակած էր. անոնց մէջ ալ իր տաղանդը արդէն յայտնուած էր, բայց անոնք՝ եթէ միջազգային ընտրանիի մը մէջ զնահատուած եւ իրեն տուած էին մեծ ու ինքնատիպ զրազէտի զիրք մը, չէին ունեցած Մուսա Տաղին համաշխարհային տարածումը, մեծածաւալ հոչակը, չէին յառաջ բերած անոր յարուցած իրարանցումն ու յուզումը: Մուսա Տաղի հազուադէպ յաջողութիւնը (բազմաթիւ լեզուներու թարգմանութեան և բազմահազար օրինակներով տարածման երեւոյթով) կը բացարուի այնքան զրազէտին հոգեկան ու մտաւորական ամենաբարձր յատկութիւններովը որքան հայկական տուածին սրտաճմլիկ վսեմութեամբը:

Յառաջիկայ յօդուածս պիտի նուիրեմ թէքէեանի «առասպեկ» կարծածին, որ, աւաղ, իրականութեանց ամենէն կարծրօրէն չօշափելին՝ և աղետաբերը՝ հանդիսացաւ: Զայն զըրած տունս ալ՝ ինչպէս ներկայ յօդուածս շարադրելու միջոցին՝ պիտի առաջնորդուիմ, ոչ թէ շահնեկան նիւթերու վրայ բանավէճ մը հիւսելու հաճոյքին — այլ մեր ժամանակակից պատմութեան ամենէն կարեւոր մէկ փուլին ճշգրիտ պատկերացման նպաստելու պարտականութեան զգացումէն:

Ա. ԶՈՊԱՆԵԱՆ